

891.99

4-47

ՎԱՐԴԱՆ ԳԷՈՐԳԵԱՆՑ
(Վ. ՋՆԱՐ)

ՊՂՆՁԷ
ԵՐԳԵՐ

60

ՏՐԱՊԻԶՈՆ
ՏՊԱՐԱՆ ՍԵՌՆՈՒ ԵՂՐԱՐԲ
1910

891.99
Գ-47

9-47


01 JAN 2009

6 DEC 2011

ՊՂՆԶԷ

ԵՐԳԵՐ

ՆՈՒԷՐ ԱԶՆԻԻ ԸՆԿԵՐՍ ԱՐՓԻՍԻ ԱՐՓԻԱՐԵԱՆԻ



3 MAR 2013

2346a

1705 330 8 8

Հ. Գ. Բ. Բ. Բ.

Գ. Բ. Բ. Բ. Բ.

54003-66

ՊՂՆՁԷ ԵՐԳԵՐ

Ա Ր Փ Ի Ա Ր Ի Ն

Կէս զիշերը անցած էր
Երբ Լուի Ռաթիսպոնէի
Քերթումներն կը կաղայի,
Կէս զիշերը անցած էր :

Կոամոնէն էջ մը մերթ՝
Պէսանտէն, Տիւրոնէն,
Կը կաղայի և նորէն
Կը թռչէի թերթէ թերթ :

Քերթողին սէր երազին
Ես անձնատուր խօլաբար,
Կը մտածէի երկար
Ա՛հ երազներս անցեալին :

Մութը շատոնց սաստկացեր
Լռութիւն մը ամէն զի,
Վարկեանական ես ըսի,
Ո՛հ սիրելիդ լս՛ ընկեր,



Փոխան անցեալ անձնուէր
Ընկերական ջերմ սիրոյս
Որ կը կրեմ այնքան կոյս.
«Պղնձէ Երգերս» քեզ նուէր

Սա մի քանի քերթուածներ
Պղտիկ գրչախաղեր են,
Որոնց ամէնը մէկէն
Չորս ժամուայ մէջ եմ գրեր :

Համեստօրէն քեզ ես զայն
Կը նուիրեմ. ընդունէ,
Երգերս իմ Պղնձէ-
Համակրանքիս իբր նշան :



Մուծին մէջ ստուերացի՛ր,
Թո՛ղ բաղձանքներդ արիւնին,
Երգէ ինձ սէրը կարմիր
Հեշտաձիգ սա գիշերին :

Մուծին մէջ սուզը եղի՛ր,
Թո՛ղ դադաղները խեղճութեան
Կարմիրին լոկ բլլան ձիւր,
Սէրդ անոր մութ զերեզման . . .

Մուծին մէջ վանկը եղի՛ր
Չայրոյթիս քերթուածին,
Թո՛ղ լանջքէս բոցոտ հրթիւ
Վրէժի լա՛մբ երգեր հիւսուին . . .

Մուծին մէջ վրէժն եղի՛ր,
Թո՛ղ բռնաւորն ահարեկի,
Երգէ՛ ինձ սէրը կարմիր
Ունկընդրեմ լ՛ուս ես քեզի



Գիտե՛մ, ի՛նչ սև երազներ
 Ծաղիկ հողիդ սարսուկցին,
 Ու անդհանքներու վակոյժանքները
 Յաւերժացու՛մի ողբերգը ինձ լացին.
 Ու թափանցանց մութ խորհուրդներ
 Մերկացան մտքիս առջև,
 Գնա՛ . . . գնա՛ ալ դուն,
 Գնա՛, ու գիտցիր որ ես սուգն եմ ողբակոծ.
 Գնա՛, ու գիտցիր որ ստուերս ու բուսական
 Պիտի հալածէ զքեզ,
 Կ'ըսեն թէ, կարմիր երգը վրէժն ունի իրեն զէնք.
 Ու հօլածանքը մոխիրները մազուած.
 Ու գիտե՛ս վրէժը՝ ճաղատիքները
 Յիցերու կատարներէն կ'օրօրէ,
 Օ՛ն, կ'անդնէ՛ մթու թեան մէջ,
 Այրէ՛ շուշան մորմինդ.
 Ու վարսերդ բելխարի
 Գիշերին գիրկը թափէ,
 Հեշտանքը պիտի թրթուայ շրթունքներուդ վրայ,
 Ու խինդն ու աւիւնը ստաի օրտիդ մէջ,
 Նայէ՛, յիշէ՛ սուր է անցեալը
 Կանչե՛մ լուսինկան սարերուն անոյշ,
 Որ դայ պատմէ քեզ թէ ի՛նչպէս այն օր.
 Սիրել խոստացար զիս դուն մինչև մահ.
 Կանչե՛մ լուսինկան սարերուն անոյշ . . .
 Բայց՝
 Խռովէ, անէացի՛ր,
 Ու վերջին երգս մտիկ ըրէ

Զոր կտուցէն ծիծեռին
 Կախած եմ ես,
 Գիտե՛ս ինչե՛ր պիտի երգէ ան քեզի . . .
 Պիտի երգէ թէ վատ մ'եղար դուն խաղառ,
 Պիտ հայնոյէ ան քեզի,
 Ծուշանն իսկ լեզու սառած
 Պիտ՝ անիծէ քեզ անգո՛ւլթ,
 Երէկ ես թռչնեկիս ըսի.
 « Գնա՛ սուտը իմ թռչնեակ,
 « Հեռի չէ անոր գերեզմանը,
 « Ծինէ քու բոյնդ ոււենիին վրայ
 « Որ կեանքին մէջ ան սիրեց . . . »
 Ու մինչև որ այդ գերեզմանը հասունայ,
 Ամէն գիշեր, երազներդ պիտ' խռովին,
 Ու մտցուած սիրոյ մը ձայնը ուժգնօրէն
 Պիտի դուայ . . .
 Սիրադրո՛ւժ, սիրադրո՛ւժ, սիրադրո՛ւժ . . .
 Այն տաճարը՝ զոր արդէն դուն պղծեցիր
 Քու սոջիդ ալ փակուած է.
 Գիտե՛մ, մինչև գերեզման
 Քանի՛ քանի անգամ
 Պիտի գալարուիս ս'վ ցառառ ուխտաւորուհի,
 Ու շրթներուդ վրայ համրոյրի տեղ
 Փուշեր միայն պիտի ձգուին . . .
 Ու կատաղի դեղեցիկութիւնդ
 Զլուհալի պէս պիտ' ցնդի . . .
 Ու ես պիտի ուզէի որ
 Ստիսիով մ'ըլլայիր անգուլթ . . . »

ԱՆԿԱՊ ԻՂՉԵՐ

Նայ կապոյտը կը վազէ,
Գետափին սէրն է անոյշ,
Լուսթիւններ հեշտանայ
Այերին մէջ զերթ բազէ...

Մշուշի քօշն է ինկած
Բացաստանին ծոցն անդորր,
Կը վազվըզէ խօլ մուտր
Վարդ չրթներովն իբնն թայ:

Գալարներու զրկին մէջ
Գարուններէ գեղեցիկ,
Սէրը նիրհած հոն քաղցրիկ
Նրդ մ'է կերզէ՛ երդ մ'անվերջ:

Բոցայերին մէջ մարէ՛
Ո՛վ կապոյտը իղձերուս,
Թո՛ղ որ երգը սարի կոչս
Շրթներուդ վրայ մարմարէ...



ՉԷ՛, ՉԵ՛Մ ԿԻՆԱԲ...

Չէ՛, չե՛մ կրնար սարկանալ,
Գաղափարի զինուոր եմ ես,
Թէ որ մահէն պի՛տ վախնամ՝ ա՛լ
Ինչո՞ւ. համար կ'ապրիմ որպէս
Գաղափարի
Ձինուր արի:

Չէ՛, Չե՛մ կըրնար սարուկի պէս
Ոսկիէ շլլանալ միտ'յն,
Ձիս հարածն՝ թէ կոպտապէս
Բաթճրայնն խի կախաղան,
Փա՛ւք դաղափար
Կը կոչեմ յար:

Չէ՛, չե՛մ կըրնար սա կարճ կեանքն իմ
Անխթորիկ անյնել բազալ,
Այլ՝ կ'ուզեմ որ դա՛յն եղեանն
Սէրս ու կըռխըն անդադար,
Ու դաղափարն
Ապրի արդար... .

Չէ՛, չե՛մ կըրնար ո՛վ սիրելիս
Ձրկանքներու գլուխ ծռուլ,
Գիտնամ թէ պահ մը վերջ պիտ' զիս
Ցաւերու մէջ ճրգեն անել,
Փեղի համար
Նս անդադար... .

Չէ՛, չե՛ն կըրնար սոսկումնառիթ
Փոթորիկնէր կամքս խախտել՝
Սն պողպատ է և կրանիտ,
Իսկ ես զինւորս մ'որ միայն Սէր
Եւ Գաղափար
Վաշտած եմ յար . . . :



Ս Ի Ր Ե Ր Գ

Յուսանաւ լուռ,
Կ'ուզեմ այսպէս
Յուսանաւ լուռ,
Լակ դառնապէս:

Վշտերուս հետ
կուզեմ մինակ
Վշտերուս հետ,
Խորհիլ համակ:

Գիշերին մէջ
Սնէանալ,
Գիշերի մէջ
Բոց մը ըլլալ:

Խաւարին մէջ
Ծիր մը ըլլալ,
Խաւարին մէջ
Զիւն սիրանալ:

Աչքերէդ զիս՝
Զգէ՛ քաղել
Աչքերէդ զիս՝
Սիրոց վարդեր:

Շրթներուդ վրայ,
Երդ մը գալարիկ
Շրթներուդ վրայ
Ո՛հ զեղձանիկ . . .

Զգէ՛, հիւծուիմ
Սնդորբազին,

Զգէ՛, հիւժուիմ
Ն՛ն վարկեանին . . . :

Միայն ժպտէ՛
Հողիւղ դուն,
Միայն ժպտէ՛
Թռչնիկ սիրուն


Յուսահատ լուռ,
Կ'ուզեմ սցապէս
Յուսահատ լուռ,
Լա՛լ դառնապէս :

Բայց ապրեցէ՛ք,
Ո՛վ քերթուածներս,
Բայց ապրեցէ՛ք,
Դադաղն եմ ձեր :

Մօլեգնօրէն
Ե՛վ երազներս,
Մօլեգնօրէն
Հողիէս ներս

Խուժեցէ՛ք դուք .
Զի՛ միայն հոն՝
Խուժեցէ՛ք դուք
Կայ վարդ—կոկոն

Ախ ըսէ՛ք ինձ,
Պիտի կրնա՞ք
Ախ ըսէ՛ք ինձ,
Տալ կեանք-կրակ . . . :



Գրնացքին մ'եջ իր յամստ դիտեցի զիկք Լու ուժգին,
Կապոյտի սերըն ըմբսած իկք ձամբորդն էր պարտասած .
Ու կապոյտն էր զիկք օրսած սեւ երագովն գիշերին . . . :

Կը թափառէր անուրջին տակաւին հետքն չգտած .
Ալ հիմա սակ՝ անհոգ էր, ու քսւյլերն իր դէրափար .
Որքան օրեր, ան որքան այսպէս ունէր թափառած . . . :

Կեանքի վիշտոտ դրախտին ախտաւորն էր իկք յամստ .
Ու սէր մը կայր կոործրին տակ տակաւին հետքն էր թողած,
Հիմա մոռար, վազկատուն կը թափառէր անդադար .
Կապոյտին սերը ըմբսած իկք ձամբարդն էր պարտասած .

Փոշելից, քսէ՛ր ուղիէն կ'անցնէ՛ր, կ'անցնէ՛ր անտրտունը,
Ու չէ՛ր լոկեր ինձիդ մամիկներուն տարիքս .
Աղջիկներուն չէր լոկը սեւոյ բաւերըսն մունջ
Որունք որքան ան զիկքը խափած էին արեւօր . . . :



Կանգնեցէ՛ք հող երազիս պէս,
Կանգնեցէ՛ք հող խիզախ, ըմբոստ,
Դու՛ք որ ինկաք հերոսի պէս
Անյուսահատ, որտաշնդոստ:

Բարձրացուցէ՛ք քարձրացուցէ՛ք,
Բողոքի ձեր բառնցքն հսկայ,
Դու՛ք որ տանջուեր, հալածուեր էք,
Ձեզ կեղեքողն պիտի ստակայ . . .

Վրէժ, վրէժ, վրէժ պտուսցէք
Դո՛ւք հալածուծ կեանքի որդիք,
Դու՛ք զբկըւածնիր յողնարեկ
Ալիքի պէս մի կորնչիք:

Երազիս պէս, յոյսերուս պէս
Ձեր քրտինքներն ալ թո՛ղ ապրին,
Մնոնք լավան թո՛ղ բոցակէզ
Ըլլան, ձեզ ճնշող սև՝ ճակոխն . . .

Ու քաղեցէք, ու քաղեցէք,
Հալածուածներ, տանջուածներ,
Դո՛ւք որ ցաւէն զտո չէք երբէք
Հանգիստ վայրկեան մը վայելեր:

Կանգնեցէ՛ք հող երազիս պէս,
Կանգնեցէ՛ք հող խիզախ, ըմբոստ,
Դո՛ւք որ ինկաք հերոսի պէս
Անյուսահատ, որտաշնդոստ:

Դո՛ւք որ ինկաք, դո՛ւք որ մուտք,
Երազներուս փրփուրին պէս .
Ձեզ կը ձօնեմ երգս անպարփակ
Գազախարի զլնւորին պէս:

Դո՛ւք որ սև, չո՛ր հաղի համար
Տառապեցաք, հալածուեցաք,
Բարձրացուցէ՛ք բողոքն արդա՛ր
Ու տեղացէք վրէ՛ժի կրակ . . .

Դո՛ւք որ խէտլն ունիք ճրագ,
Յաղթանակի դրօշն սիրուն,
Յառաջացէ՛ք, ըմբոստ, արագ
Յաղթանակը չէ շատ հեռուն :

Դո՛ւք որ ինկաք, դո՛ւք որ մուտք,
Ձեր դանքանին կոթողը միայն
Կարմիր արիւնն է ու բո՛ց կրակ
Եղբայրութիւն, Ազատութիւն :



« — Անս՛ կաթիլ մ'ի կաթիլն քուսդ
կոռսոթեանն յանձն իմ՝ անձրեռեալ՝
կեանաց ինձ զօրե . . . »

Նաբեկացի

Տրամութիւններ ամայի
Կը բըզըկանն սիրտս ծաղիկ,
Ու յոյսերըս կը հալին
Երազներու խաղալիկ :

Գիշերներին հողիւս մէջ
Կը թոթվեն երգն իրենց սև,
Սյապէս կուլած՝ ես անվերջ
Երբև ծաղիկ մ'անարև :

Մտեգնալազ բիրտ հալեր
Կը մենչեն ուժգնօրէն,
Մութը տակաւ կ'իջնէ դեռ
Խուճապելով թոն իրեն :

Հասի՛ր հողիս, հասի՛ր դուն,
Անձրևէ սէրն հողիւդ,
Նայուածքներովդ սիրուն
Տո՛ւր կեանքն ինձ ծաղկաթիթիթ :

Յօղէ գիւթանքդ սէրերուն
Աչքերէդ բիւ գեղեցիկ,
Հողիէս ներս ս'վ սիրուն՝
Որ սպրիմ ես երջանիկ . . .

Միթէ՛ պիտ' ես վախենամ
Խըճբըճանքէն՝ վատերու,
Որք սկզբունքե՛ հեռու
Խածխըծել գիտեն միտջ՛դ :

Միթէ՛ բամկին, ագէալն
Բամբասանքին աղտոտ, վատ
Զո՛նեմ խոռալս հարազատ,
Մ՛, երբէ՛ք, ամենևի՛ն . . .

Միթէ՛ դձուճ սակիին
Զո՛նել կ'արժէ՞ զաղախարն .
Զէ՛, չեմ ուզեր հուսատալ,
Դաղախարն է թանկագին :

Միթէ՛ միտջն ես ծընայ
Տառապելո՛ւ, տանջուելո՛ւ,
Զկա՛յ քաղյր վայրկեան մ'աղու
Տանջուելո՛ւ է անխնայ :



Միթէ՞ տկարն ծնած է
Կե՞ր երթալու բիրտ ուժին,
Թո՞ղ բոլորն ալ կորնչին
Թո՞ղ վրէժն աշխարհ տիրէ :

Սատուած մ'ըստեղծեց միթէ
Հարուստն, աղքատն առանձին .
Եթէ կրօք այգուէս է
Չա՞ր է Սատուածն երկնքին . . .

Եթէ՛ երկինք Տէր մը կայ,
Հայա՛, ինչո՞ւ չի բէր,
Խեղճ բնութիւնք աղքատներ,
Զբրկուածներն անխնայ :

* *
*

Միթէ՞ հոգիս կը կարծես
Կուրծքիս տակէն զխրի՞ն է,
Խըլել սէրըս, ա՛խ, միթէ՞
... Զա՛յն չե՞մ շանթեր զայրութէս . . .



ՀՀ Ազգային գրադարան



NL0339261

25462